

Uhlen

**Б. Субъекты —, то есть**



1948

ՀԱՅՈՒԹՎԱՐ

附下下 1

~~6847-24~~ p.

ԱՄԵՆԱՊԱՏԻՒ ՍՐԲԱՑԱՆ ՊԱՏՐԻԱՐք ՀՕՐ

ՊԱՏԳԱՄԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՒ Ս. ՇՆՎԴԵԱՆ ԱՐԵՒՐ

Ժամանակի զարդարքին են ծնունդ առած, մարդու գիտակցութեան և խաղակրթութեան առաջըստին, ինն, ինք դարեւու պննանիներով եւ խորհուրդներով զարդարուե, յետյ Ս.Ա.Ետարափի ազլեցութիւններով սրբած, Ամանորք, մեզի կը ներկայանայ իրեւ եղանուր վերակենանութեան առիք մը:

Տարուան մը աշխատանիքի հաւուեննուրիքան եւ հաւույարդարուրիքան ենք, հաւատացեալները այդ առքիս կը երաւրուին մարել նաեւ իրենց հազիին եւ սրին հաշինները, եւ այդ աւելի մանրամասնուշն եւ ուշադրութեամբ վասնի աւելի անոնց էջերուն մէջ է որ պիտի գտնեն իրենց յաջորդութիւններուն եւ ձախորդութիւններուն բուն սորբիւնները եւ անոնց մէջ կատարուած սրբագրութիւններուն է որ պիտի յաջողին բարեկարգել իրենց կեանիը և զերծ պահել այն սնանիկութիւններն որոնք՝ առաջ կուգան անհաշիւ, սան-ձարձակ ու անպատճախանատու խորհելակերպէն եւ գործելակերպէն:

Ա.մանորը՝ յարմար առիթ կը նկատուի այս ներքին վեցարդարման համար, վասնզի խանդավառ եւ բարի տամադրութիւնները միշտ լայն կը բանան մարդոց զգացումները լաւագոյն ներեխումներու եւ ազդեցութիւններու առջեւ։

Այդ տամադրութիւններու տակ է որ ուժգնութեալ կ'արտայայտուի մարդուն մէջ ապրելու բնածին այն բռուն տենչը որ անդադար կը գործէ ապահովելու կեանքին տեւականութիւնը:

Թափ կ'առնե՛ նաև մարդուն նոզի՞ն՝ իր ապագայի խոհերով. Ենիքէն վեր կը բարձրանայ զէպի յափենականութիւն և Ամանորը կը մօտեցնէն Ա. Ծնունդի՞ն: Անոր խորհուրդները կը նեղաւանակ Տիեզերի Մեծ և Արա-չելի այդ Խորհուրդին նետ, և անոր մէջ կը գտնէ իր յասերուն հաւասարիք, իր փափառեաւուն գոհազումք, իր կեանիք ծարաւին յացեցումք:

«Արակս փափառէ եղջերու յաղթեր չուց, այնպէս փափառէ անձնի առ եղջ Աստուած»:

«Ծարտի է անձն իմ, առ ենq Ասուած հզօր եւ կենդանի Եղբ եկից երեւացյ Երեսացդ Ասունծոյ»:

Հազարաւոր տարիներ առաջ յօրինուած այս սաղմոսը մարդու հոգիին ամենասիրելի եղեն է : Այդ երգին Աստուած պատասխանեց այն երգով, որ լուսեցաւ Բերքինեկի երկնքի ասդեռև տակ ի լրում ժամանակաց՝ երբ

18359wh

160-98

Աստուած մարդացաւ՝ մարդուն հետ կնիվու «նոր Ռիխ»։ անոր նուիրելու «նոր Պատուիրան», զայն գարձնելու «նոր արարած», «նոր մարդ»։ «նոր Կահարանով» անոր տալու «նոր անուն», անոր առջև բանակու կեանքի «նոր ճանապարհ», որ ապրի «նոր ոգութ», «նորոգուած իրաւունքներով»։

Ամէն անգամ երբ կուզայ Քրիստոփ Ս. Ծննդեան եւ Աստուածայայնութեան հրաւափառ տօնը, հովիներու եւ մոգերու զգացումներով կը վազենք ցիերդինեմ, ոչ միայն մեր հոգոյ աշերով տեսնելու այն ինչ որ Տէրը մեզի ցոյց տուած է, այլև ընդունելու Անոր նոր Ռիխն ու նոր Կահարանը։

Մարդացեալ Աստուծոյ նոր Ռիխի եւ նոր Կահարանի բովանդակութիւնը կ'ընդգրկեն մարդու ամբողջ կեանիքը։ Անոնք հաստատուած են ուղղակի իր խակ անձին վրայ եւ ապահովուած են այդ անձին անսպատ ժնորհաց աղրիւներով, որոնք տրամադրեիլի են մարդոց անվերապահուէն եւ առանց խրանիքի։

Անոնք հևմարիս կրօնի մը վարդապետութեան հետ՝ մարդուն կուտան ապրուած կատարեալ կեանիք մը կենդանի պատկերը։ Այդ կեանքը իրազործելու համար մարդը Մարդացեալ Աստուծոյ հետ՝ պէտք է կապուի ներքին հոգեւոր եւ բարոյական հաղորդակցութեան կապերով, այնչափ սերս ու հաստատում՝ որչափ ծառի ճիւղերը իրենց բուռին հետ։ «Ես եմ որք եւ գոյք ուռ, որ հաստատեալ է յիս եւ ես ի նա, նա բերէ պատու յոյժ» (Յով. Ժե. 5.)։

Իր վարդապետութիւնը նիւթէն եւ նիւթականէն վեր է եւ անկախ բացարակապէս։ Կոչուած է անոնց վրայ իշխելու։ Արմատապէս դէմ է նիւթական բիրս ուժի այն վարդապետութիւններուն՝ որոնք կը վասնգեն բանաւոր մարդու աստուածապարգեւ արժանիքներն ու նակատազիքը։ Ինքը՝ սիրոյ մարմնացումը ըլլալով, այդ վարդապետութիւնը սիրոյ վրայ հիմնեց, եւ մարդիկ զայն պիտի կրնան լիովին ըմբռնել այն ատեն՝ երբ անոր մօտենան իրենց սիրոյ ամբողջ զօրութեամբ, ոչ թէ յուզական, զգացական սիրոյ. այլ այն սիրոյ որ իր մէջ կը պարփակէ հաւատիք եւ յոյսի միացած ուժը, որմէ սկիզբ կ'առնեն մարդկային կեանիք առափնութիւնները։

Առանց սիրոյ մարդը պիտի չկրնառ վայելսել Աստուծոյ ստեղծագործութեան բարիքներն ու օհնութիւնները։ Առանց անոր երաւազործ զօրութեան մարդկային ընկերութեան կեանքը անկարեիք պիտի գառնար. տուն, ընտանիք, եկեղեցի, ազգ, հայրենիք գոյութիւն պիտի չունենային հանի որ զանոնք կազմաւորող եւ պահպանող զօրութիւնը հաւատնով եւ յոյսօվ բաղադրուած սէրն է։ Առանց անոր Ս. Պօղոս Առաքեալ կը եւեսէ իր Կարնթացւց Առաջին քուղրին մէջ, մարդու մատար եւ բարոյական բարձրագոյն կարողութիւններն ու արդիւնքները պիտի արժէքագրկուէին որչափ ալ զեղեցիկ ըլլային անոնք իրենց յօրինուածքին ու արտայայտութեան ձեւին մէջ։ Սիրոյ այս վարդապետութիւնը հիմնուած է մեր Տիրոջ նեղինակութեան վրայ։ Իր խակ յայտարութեամբ եկու սէրերու մէջ կը կեցրոնացնէ Օրէնք եւ Մարգարէութիւնք, այսինքն Կրօնի։ Այդ երկու սէրերն են՝ Աստուածափրութիւն եւ մարդասիրութիւն։

Ամանորի եւ Ս. Ծննդեան այս խորհրդածութիւնները հաւատացեալներու կ'առաջնորդին այն համոզումին թէ՝ կեանիք իրական նարոգութիւնը եւ

կամ Քրիստոնէական Վերածնունդը հնարաւոր է միայն Քրիստոսվ, վասնզի զայն իրազործելու համար աներաժեք են ազդակներ՝ որոնք ի վերուս կըր-նան տրուիլ միայն, գերազանցապէս նոգեւոր ըլլալինուն համար :

Արտաքին եւ նիւթական ազդակներ, ինչպէս միջավայրի եւ կիխայական պայմաններ, զբաղումի եւ ընկերային դիրքի յարմարութիւններ, մաւոր զարգացման եւ փորձառութեան վիճակներ, չեն կրնար արգիլել նորոգուելու այդ աշխատանքը : Մէկը կրնայ նոյն խոկ գրկուած ըլլալ այս բօլորէն եւ օակայն ձեռք բերել այդ նորոգութիւնը : Արգիլենները մարդու ներքին աշխարհէն կուզան : Կամն է որ երեմն կը վնաէ մերժել նևմարտութիւնը եւ դէմ կենալ անոր հեղինակութեան արհամարհելով Ասունծոյ սէրը :

Բերդենիմի Ս. Այրի կամարին ներքեւ, արդարութեան եւ նևմարտութեան լոյսերու մէջ՝ մենք կ'երկրպագենք Ասունծոյ սիրոյն առջեւ — մարմնուցած եր Միածին Որդույն՝ Յիսուսի Քրիստոս մէջ, եւ կոչ կ'ուղղենք մեր բոլոր հաւատացեալ եւ սիրեցեալ եղբայրներուն եւ նյոյերուն որ նորոգեն իրենց հաւատարմութեան ուխտը Անոր հանդէպ, հետեւելու Անոր բայլերուն եւ մօտենալու Անոր կենանի կատարելութեան : Ասիկա աներաժեք է որչափ անհատական նոյնչափ մեր հաւաքական եւ ազգային կեանքի համար :

Հայութիւնը չէ մոռցած եւ չի կրնար մոռնալ Առաջին Համաշխարհային պատերազմը, երկրորդը եւ առելի արհամարիցը եկաւ համոզելու նիւթապատ աշխարհին թէ պատերազմի ճամբով չէ որ պիտի ապահովուի մարդկային խաղաքակրթութիւնն ու ազգերու ազատութիւնը, այլ սիրոյ եւ համերաշխութեան՝ ինչ որ Աւետարանը եւ Քրիստոնէութիւնը հարողած են խան զարեւ շարունակ : Միացեալ ազգերու ժողովը այս համոզումին արդիւնքն է եւ որպէսզի յաջողի անիկա իր առաքելութեան մէջ սիրոյ եւ համերաշխութեան սկզբունքը պէտք է ըլլայ անոր նշանաբանը : Այդ նշանաբանը պէտք է գրուի մանաւանդ այն մարդոց սիրերուն վրայ՝ որոնք կը հաւաքուին ազգերու եւ ժողովուրդներու բախտը ննօրինելու միջազգային բարձրագոյն օրինաց արդարութեան համբով :

Խոկ մենք որ զմեզ հասած կը նկատենք մեր ազգային անկախութեան, իննօրէնութեան ու եղանակութեան, մէկ խօսնով վերածնունդի նոր դարագլուխին, Քրիստոնէական սիրոյ ամենաշերմ նախանձախնդրութեամբ պէտք է նուիրութինք խաղաղութեան դատին թէ մեր ազգային ներքին կեանքին մէջ եւ թէ անկէ դուրս միջազգային հոդի վրայ : Մեր միակ նշանաբանը պէտք է ըլլայ Բերդենիմի օրհներգը եւ անոր պատգամը : Խաղաղասիրութիւնը, խաղաղ եւ ժինարար աշխատանքի ողին, մեր ցեղի նկարագրին յատկանշական եւ գնահատուած զիծերէն մէկը եղած է դարեւ շարունակ : Այդ ոգին մեր ժողովուրդի ողջմտութեան հետ միասին կը պահանջէ որ այսօր Հայութիւնը իր բոլոր գաղութներով, խաղաղութեան ջահակիրը հանդիսանայ բանիւ եւ զարծով :

Այս է եղած միւս նորին Ս. Օծութիւն Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի սրտաբուխ բաղդանիք եւ խանանայապետական պատգամը ուղղուած իր բօլոր զաւակաց . այս կ'ուղենք ընել մեր պատգամը այս Ամանութին եւ Ս. Ծննդեան եւ Ասուածայայտնութեան հրաւափառ Տօնին :